

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՀԱՅԱ

### ԽԱԶԱՏՈՒՐ - ԱՍԱԴՈՐ

(A SATOR)<sup>(\*)</sup>

Պ. Ժողէֆ Լոռան սքանչելի մենագրութիւն մը նուերած է Անտիոքի դուքս Խաչատուրի («Խաչէն տրուած»), Stavrokios Կամ (Christodote), որ հաւատաբօրէն ծառայեց Ռոմանոս Տիոժէնի (1068-1072): Խաչատուր շատ մեծ անձնաւորութիւն մըն էր և շատ անգամ, յաչս իր ժամանակակիցներուն, բարեկամ թէ թշնամի, աւելի մեծ նկատուած է քան իր կայսրը: Սելճուկեանները լաւ կը ճանչնային զի՞նքը, վասնդի քիչ մնաց որ յաջողէր կտրել նահանջի գիծը այն Քրքական բանակին, որ 1069ին նկոնիոնը աւարի տուած էր: Ծանօթ է որ այս նպատակով զիրք բռնեց Մոպուեստայի մէջ (Կիլիկիա), ուրիէ կը սպառնար թշնամիին, որ բանակամ էր Baltolibadinի մէջ: (Հաւանականաբար այսօրուան Չուքուր-Օվանի): Բայց թուրքերը իրենց աւարը լքելով յաջողեցան փախչիլ Ամանոսի կիրճերէն և Հալէպ հասնիլ: Այս փորձանքէն աղատելէ ետք, սելճուկեան աւարառուները անշուշտ պարձենցած են թէ յաջողած էին խարել բիւզանտացւոց մեծ զօրավար Խաչատուրը:

Երկու տարի վերջ, թուրքերը տեսան որ, այն քաղաքային պատերազմին ընթացքին, որ բիւզանտացւոց համար շատ աւելի ծանրակշիր և իրական աղէտ մը եղաւ քան Մանձկերտի պարտութիւնը, որուն հետևանքն էին այս ներքին պառակտութերը, քրիստոնեայ զօրավար մը ո՛չ միայն «կը դիմանար» արեելեան Փոքր-Ասիոյ մէջ, այլ և կրնար ուզած անձը բարձրացնել կայսերական գահուն վրայ: Խաչատուր քանի մը անգամ փրկեց Ռոմանոս Տիոժէնը: Երբ այս վերջինը աղատ արձակուեցաւ սուլթանին կողմէ, Հայը անոր արամագրութեան տակ բանակների գրաւ, որպէսզի կարենայ պարագաների մը մէջ:

Ամասիոյ պարտութենէն ետք, տարաբախտ Ռոմանոս ապաստանեցաւ Տյորօօն ամրոցը: Խաչատուր է որ նորէն անոր օգնութեան փութաց: Եւ նոյնին պատմագիրներ կան, որ Հայը կը ներկայացնեն իրքեւ թիւզական Ney մը կամ de Bourmont մը, որ երբ երես երեսի կուգայ իր նախկին վեհապետին հետ, որուն գէմ կոռուկու զըրկւած է, պարտութեան կը մատնուի անոր համար տածած իր սէրէն և երախտագիտութենէն:

Խաչատուր յաջորդ ձմեռը Ռոմանոս Տիոժէնի հետ Կիլիկիոյ մէջ անցուց: Հոն կը սպասէր այն օգնական զօրքին՝ զոր իր դաշնակից սուլթանը խոստացած էր: Պատերազմին այս վերջին շրջանին, Ամոմանուերուուն բուն պիտք կը թուի ըլլալ ո՛չ թէ նոյն ինքն Ռոմանոս, այլ Խաչատուր Վճռական ճակատամարտը տեղի ունեցաւ Տարսոնի մօտ, Անդրօնիկ Տուկիծի (որուն կ'օգնէր Ֆրանկ կրիստին) և Խաչատուրի բանակներուն միջև: Անտիոքի դուքսը ձիէն ինկաւ և գերի բռնուեցաւ Անդրօնիկի կողմէ, որ կ'երեայ թէ մեծարանքով վարուեցաւ անոր հետ և զայն աղատ արձակեց: Այս պարտութենէն ետք, Ռոմանոս Տիոժէն, պաշարուելով Ատանայի մէջ, չկրցաւ զիւմագրութիւնը երկար ատեն շարունակել: Իր յուսահատ զինուորները դաւաճանեցին իրեն, զի՞նքը յանձնեցին Տուկիծներուն, որ, ինչպէս յայտնի է, անդթօրէն կուրցուցին անոր աչքերը: Խեղճ Տիոժէն այս հաւաոր պատիժէն վերջ երկար չապրեցաւ:

Հայ քրոնիկագիրները, հետաքրքրական բայց ոչ զարմանալի երեոյթ (վասնզի շատ հազուագէպ է որ յիշեն այն Հայերը՝ որ յունադաւան եղած են) չեն յիշատակել այս երեկիլ Հայը, որ իրականութեան մէջ փոխ-կայսր մը կամ գեր-կայսր մըն էր: Եւ արդէն Խաչատուր պատմութենէն կ'անհետանայ իր տիրոջ և պաշտպանեալին հետ միասին: Որովհետեւ բնաւ չէ ապացուցուած, որ Խաչատուրը պէտք է նոյնացնել Պելստի հետ որ 1068ին [ուղղել՝ 1065ին Հ. Պ.] Անտիոքի դուքսն էր, ըստ Մատթէոս Աւուհայեցւոյ: Բայց, ասոր փոխարէն, ցոյց պիտի տանք որ մահմետականները բնաւ չեն մոռցած Խաչատուրը, ինչ որ բնական է: Վասնդի, ինչպէս որ տեսանք, Խաչատուր, ինչպէս Ռոմանոս ալ, թուրքերուն

(\*) Հբատարակուած Annuaire de l'Institut de Philologie et d'Histoire Orientales, թ. հատորին (Mélanges Bidez) էջ (1934), էջ 459-463), Հերօնականութանքով յօդուածի մը մէջ:

դաշնակիցը, բարեկամը եղաւ։ Սեյլիտ Պաթթալ թրքական վէպին մէջ, սերած աւրաբական սկզբնատիպէ մը, որուն մէջ պահուած է Մալաթիոյ զիւցազնավէպը (Թ. դար), իրարու ետևէ յիշուած են բիւզանդական կայսրեր, ամէնքն ալ առաւել կամ նուազ հրու վաստիներ իսլամութեան։ Բացորոշ է որ Բիւզանդական կայսրերը այս ձեռվ իսլամութեան նուրիուած և նոյն իսկ (ընդհանրապէս մահուան մօտ) իսլամացած ցոյց տալու զաղափարը զիւցազներգակներուն ներշնչած են Մանծկերտէն ետք պատահած գէպֆերը։ Թ. զարուն պատմական շրջանակին մէջ մուծուած են պատմութիւններ, որ կը յիշեցնին ժ. դարուն վախճանը և ժ. դ. գարուն առաջին տարիները։ Արդ, իսլամութեան վասալ այս երեք կայսրերն են՝ կարգով — Կոստանդինէ մը իր ոորդի Հերակլիո (շփոթութիւն մը Կոստանդին Տուկիծի հետ) — Ասուգոր (Տրդ գիրք Սեյլիտ Պաթթալի), Թագֆուր (Takfur) (Տրդ գիրք), Գանաթոս (Kanâthus) (Դրդ գիրք)։ Այս երեք անուններուն մէջ Թագֆուր ամենէն երկիմաստն է։ Արակնետե Թագֆուր, որ Նիկեփոր և Հայերէն «թագաւոր» բառերուն մէկ «խառնուրդ»ը կը թուի ըլլալ, թրքական արարերէնի մէջ շատ սովորական մէկ անունն է Բիւզանդիոնի կայսեր և անոր պաշտօնատարներուն։ Կարելի է ենթագրել որ այս Թագֆուրը Նիկեփոր Մելլիսենոսը կամ Նիկեփոր Բուտանիատն ըլլայ։ Բայց ասոր հակառակ, Գանաթոս անունը յստակ կը թուի. ապահովար Բուտանիատն է, որ Գանաթոսի նման, իր քաղաքական կեանքը սկսած է իրը ճշմարիտ թրքական վասալ մը։ Եթէ հետագային Գանաթոս և կ'ըմբռստանայ» և իսլամութեան հաւասր թշնամի մը կը գառնայ, պատճառ ըլլալով Մալաթիոյ վերջնական ազէտին, Ֆրանկ Ռւմի օգնութեամբ, պատճառն այն է, որ Բուտանիատէն անմիջապէս ետք, զօրավար Սէլքսիս Կոմնէն (Comnène) (որ կրնայ իր նախորդին հետ շփոթուած ըլլալ), զահ կը բարձրանայ և խաչակիրներուն օգնութեամբ վճռական հարուածներ կուտայ իսլամութեան։

Սելճուկիանները, որ կը կարծէին վերջնականապէս վասալութեան վերածած ըլլալ Բիւզանդիոնի «թագֆուր»ները և Գանաթոսները, ապահով ըլլալու են իրը, իրենց

առասպելական յաղթանակներէն և նըւածումներէն քանի մը տարի ետք, այնքան հզօր յարձակումներու ենթարկուեցան մինչև եւ Եփրատի վրայ, կարելի է ըսել, թէ այս ապչութիւնը կը կարգացուի Սեյլիտ Պաթթալի վերջին էջերուն մէջ — և եթէ Մելլիսինէ հատագային կը վերագրաւուի և հապճեպով կը վերաշնորհի, ակնարկութիւն մըն է (բայց միայն վէպին վերջը) քաղաքին վերագրաւման Դանիշմէնտեաններուն կողմէ, որոնք արգէն իրենց ծագումը մինչեւ Սէյլիտ Պաթթալ կը հանէին։ Այս բացայայտ իրողութեանց հակառակ, կարելի էր տակաւին առարկել մեր վարկածին գէմ, թէ Կանաթսին մէջ չեն գտնուեիր Botaniatesին բոլոր բաղաձայնները, և հարցնել մեզի, թէ ի՞նչպէս պիտի բացատրէինք իսորհրդաւոր Asatorը, որ յիշուած է իրեն նախարար Թագֆուրի և Գանաթոսի։ Մինչև հիմա Asatorին համար ունեէ բացատրութիւն չէ առաջարկուած։ Եւ սակայն այս անունը երեք անուններէն ամենէն յատակն է։ Asator բացայայտօրէն Kih/atchatour-ն է, որ կայոր մը նկատուած է, և տեսանք թէ որպան իրաւամբ կրնար կայսր մընկատուել……

Խաչատուր, որ Թուրքերէն խաբուած էր Կիլիկիոյ մէջ և վերջէն անոնց հետ բարեկամացած և զաշնակցած էր, իրաւամբ արգանի էր Դանիշմէնդեաններուն դիւցազնավէպին մէջ շատ զովասական յիշատակութեան մը։ Արդարեն, Աստոր անհպույն դիւցազներգակին կողմէ իրը համակրելի գէմք մը ներկայացուած է։ Եթէ, անհաւատ (կեավուր) ըլլալուն համար, կը մոռնայ կատարեալ հազարդութեան խոստումները՝ զորս ըրած է զահ բարձրացած ատեն, եթէ կ'ըմբռստանայ մահմետականներուն գէմք որոնք զինքը քանիցու կը ջախջախին, թէն անոր կ'օգնէ է իմիր Օգպայի զաւակը՝ Մալաթիոյ Գանալոնը, բայց խաղաղօրէն կը մեռնի իր անկողինին մէջ յուղիչ տեսարանէ մը վերջ։ Սեյլիտ Պաթթալ Ասադորին կը բերէ իր զաւակը՝ Թագֆուրը։ «Բայց Ասադոր շատ հիւանդ էր, և իր հրամանին վրայ հրամանատարները, որոնք հոն կը գտնուէին, ընդ առաջ գացին Սեյլիտի, ողջունեցին զայն, ինչպէս և Թագֆուրը և զանանք երկուքն ալ առաջնորդեցին կայսեր քով։ Իսկ Ասադոր կը մրտվէր անկողինին մէջ։ Սեյլիտ մօտեցաւ, սնարին

քով հաստաւ և բառու . « Եշխամ'նդ իմ , ի՞նչ-պէս ես : Զաւակդ քեզի բերիու : Ասագոր աչքերը բացաւ և զօշեց . օթեր է զաւակդ : Կ'ուզեմ զինքը տեսնել ու յետոյ իսկամութիւն ընդունիլու : Թազֆուր հօրը քով փութաց և անոր ստքերն ինկաւ : Զաւակդն զէմքը տեսնելուն պէս՝ մատը բարձրացուց և մահմետական եղաւու : Թազֆուր յետոյ մանրամասնօրէն կը պատմէ Սեյյիխի սրիսրազործութիւններն ու քաջարորութիւններ : Կայսրը եօթը օր ալ ապրելէ ետք կը մեռնի . Սեյյիխ իր ձեռքովը կը թաղէ զայն : Եօթը օր Սեյյիխ Ասագորի մահը կուլայ : Աւթերորդ օրը անոր տեղ կայսր կը զնէ թազֆուրը : Յետոյ , բանակներուն հրամանաւարները կուգան և իրենց ծառայութեան հարկը կը մատուցանեն :

Պատմական տեսակէտով ոչինչ կարելի է քաղել այս հրաշապատումներէն , որոնցմով լեցուն են Սեյյիխ Պաթթալի հինգերորդ և միւս զիրքերը : Բայց Ասագորի կայսերական ասպարէզին սկիզբն ու վախճանը , իր զինակցութիւնը մահմետական-ներուն հետ , հարկը՝ զոր խստացած էր վճարել , և մանաւանդ իր անունը , թոյլ կուտան մեզի ըսել , թէ Խաչատուր և Ասագոր նոյն անձն են : Եւ այս նոյնացման չնորհւ , յետ-Մանձկերտեան կայսրերուն յաջորդութիւնը , այն ազատութիւններով՝ զօրս պէտք է ներելի նկատել պատմական վէպի մը համար , և որ կը գտնուի Սեյյիխ Պաթթալի զիրքին մասին մէջ , թուականի մը նշանակութիւնը ունի այս զարմանալի վէպին խմբազրութեանը ժամանակը ճշգիւղու տեսակէտով :

Յաւելուածական ծանօթութիւն . — Պ . Մարիուս Գանառ կը գրէ թէ « Ասագոր » յիշուած է Տաթ-ու-Հիմմայի մէջ ալ , որ արարական նախատիպարն է Սեյյիխ Պաթթալի : Ասագոր , Տաթ-ու-Հիմմայի մէջ « Տուքասներուն թագաւորն » է , և այս շփոթութիւնը կը հաստատէ մեր նոյնացումը , վասնզի Ասագոր եթէ Doukas-Տուկիծ մը չէ , doukas-գուքս մըն է , Անտիոքի դուքսը (\*) :

HENRI GREGOIRE

Թրգմ.

Բարիք

ՀՈՅԿ ՊԵՐՊԵՐԵԱՆ

(\*) Byzantion հանդէսին (XVI, 2, էջ 529) : Փրոք . Ա . Կրեկուար կը գրէ թէ Ասագորի նոյնացումը խաչատուրի հետ ամենուն կողմէ ընդունած է : — Հ . Պ .

## ԿՐՈՆԱ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՄԸ

#### ՄԱՂԱՔԻԱՅԻ ԳՐՔԻՆ ՇՈՒՐՉ

—

12) Ան որ , այսպէս կը գործէ , թողենավան հեռացնէ Յակորի վրաններէն , ան որ կը հսկէ և կը պատասխանէ , և ան որ ընծայ կը մատուցանէ բանակներու եհովանին :

Խնդրոյ առարկայ եղող անհատը , իր պարագաներով , պիտի պատժաւի : ՀՆԱՐ Ռ Ա . և Թարգում ունին աւ ՀԱՅ ՕՒՃԱՅ « Ե իր որդին , և իր որդուն որդինու : Վուլ . ունի magistrum et discipulum . իսկ LXX չաչ ու տպացած նոյնպէս Զօհ . մինչև նկուն լիցի :

13) Եւ այս նորէն կ'ընէք : Եհովայի խորանը արցունքով կը ծածկէք , լաւով և հնձեծանքով , որովհետեւ ան կը մերժէ հաւկիլ գէպի ընծան , և ընդունիլ հաճելի ընծայ մը ձեր ձեռքէն :

Աղապատանք և զղջում , զուգընթացարար մեղքերու ճահիճին մէջ , միխճուող ապականութեան մը հետ , չեն ընծայեր երբեք երաշխիքը դրական արդիւնքի մը : ԽՍՍԴ ՀԻՆՆ ՀԱՅՈ ԼXX ունի ու տանτա , չ էմիօսու , էպօւետ , այսինքն ՀԻՆՆ կը թարգմանուի չ էմիօսու , ինչ որ կ'ենթալլը երբ . ԽՆԱՏԻ ՀՍՈՒ ՀԱՅՈ ԼXX էռալնութեան այսինքն ՇԿԾԾ որ աւելի ուղիղ կը թուի : Ակ . Սի . Թէ . կը վերարտագրեն Երրայական բնագիրը : Ակ . ու տօնտ ծենտերօն էպօւետ . Սի . ու տանտ ծենտերօն էպօւետ . Թէ . ու տօնտ ծենտերօն էպօւետու : ՊՈՂԱՑԷՆ յետոյ , Ղափ . և Զօհր . աձերը ունին : ԻՆՆ Երկրորդ , Արաք . Ան , Ասոր . Աման , Աքքատ . Տան : ԽԾ ծածկէլ , Ասոր . Աման : Արաք . Ա հազնիլ : ԽԱՄԱ արցունք , Արաք . ՀԱՅ . ԱԿԿ Լալ , Արաք . Ակ , Աքքատ . Տակ :

14) Եւ կ'ըսէք : Ինչո՞ւ . — որովհետեւ եհովան վկայեց քու և երիտասարդութեանդ կնոջ միջն , որուն զէմ գուն նենգեցիր , թէն ան եղաւ կենակիցդ և ուխտիգ կինը : Ամուսնական կեանքիցի խախուտ կիմը : Որ անմիջականօրէն կ'առաջնորդէ բազմա-